

եղած ատենը մեր Գաղութըն կ'ընէին, եւ հիւանդութեան ժամանակն անոր ուղղունէն հարցոցած ատենին, Վեմբէ, կ'ընէին, մեր Գաղութիկը զէչ կ'երթայ կոր, ուստի եւ բուրբ հիւանդութեան օրերը, զիչեր ցորիկ, հազարաւոր անմինք իր զրանն առջին ժողովուած, աղէկութեան լուր անհելու կը սպասէին :

Իտալիա ատանկ աղնուարարոյ հեղ եւ ընտելատէր փրկիչ մը . վե՛ն եւ անգուզական փրկիչ մը կ'որմնդուցած ատենը՝ Թուրինի կանայք առ հասարակ հանգրձնին փոխեցին, սեւ զգեցան, իր քաղաքական ստիմներն անգամ չկրցին արցունքնին զսպել, եւ «Ամսոնիստ լրագիրը՝ որ եկեղեցականաց, այսինքն հողում մարմնով Գաղութի թշնամեաց գործարանն էր, անոր մեռած գիչերին ատուուն ստ հատուածը գրեց, որ Գաղութի փառաց անգին վկայութիւն մըն է :

«Քաղաքականի մասամբ, մեծանուն հանգուցեցոյն հակառակորդ ըլլալով, քանի որ հօրքեր իշխանութեամբ, մինք ալ գորութեամբ եւ ազատութեամբ մարտնչեցանք իր կարծեաց եւ վրեպանաց դէմ : Բայց հիմայ, իր պաղտւոյ դիակին վրայ, իր հողուոյն անդուգական ձիրքը միայն միտք կը բերենք, վասնզի պատմութեան կ'իշխայ անիկա դատել, եւ՝ մեզի անոր վրայ արտատուել ու իր մահն ողբալ :

«Մենք շատ անգամ անոր բարի սրտին փորձն առած ենք : Վանքերուս զոցուելէն ետեւ, Հիգուրիոյ մէջ մենաստան մը, միանձնուհիք անօթի կը տառապէին, մասնաւոր եղանակաւ մը իր գթութիւնն հայեցցինք, եւ ինքն ալ իսկոյն այն մենաստանն կուտանացն. երկուհազար Քրանք զրկելէն զատ, մեզի ալ ինքնազիր երկրոր Թուղթ մը զրեց, որ իր հողուոյն աղնուականութիւնը կը յայտնէր : Մենք գիտե՛նք նաեւ որ Թուրինի մէջ չքաւոր անձանց ողբմութիւն կը բաշխէր :

«Մենք իր արդարութեանն ալ շատ ապացոյցները տեսանք : Արքունակական անձի մը ձեռքը հասցնելու համար՝ արքեպիսկոպոսի մը աղեբաստիքը մեզի յանձնուելով, մենք անիկա Գաղութու կոմսին ուղղամտութեանը մատուցցինք : Աղեբաստիքը ո՛չ միայն տեղէն հասաւ, այլ նաեւ, Գաղութու կոմսին ինամովը չբառարակուեցաւ, թէպէտեւ անիկա իր գնացիքը վրայ դպտոցնտութիւն մըն էր : Անգամ մըն ալ համարձակեցանք իր քաղաքականութեանը դէմ


գրուած գրքի մը առաջին օրինակն ընծայել իրեն, ընդունեցաւ գիրքը, նագելի Թուղթով մը մեզի շնորհակալ ըլլալով :

«Երբջապէս Գաղութու կոմսին շնորհինն է որ Ս Պետտոսի զենարը հասաքելու ազատութիւնը պարզեցնեցաւ մեզի : »

Անուստիկ Գաղութու, անուստիկ գործը, անուստիկ իր հայրենաց եւ քաղաքակրթութեան մատուցած սպասները. անուստիկ կարօտեալ ազգաց համար ծնուցած յոյսերը, եւ անուստիկ մեր շնորհապարտութեանն ալ իր վսեմական յիշատակին նուիրած յոյզն ուղեբերը :

Խ. Պ. ՄԻՍԱԿԵԱՆ

18 Յուլիս 1961



Յրահանակն ցրականութիւնը վերցնաւ կուսակցաց իր անեկն ինքնասխալ անեկն ա ի եւ ազգիս ինքնակէտն ւրն, Պերնուր Լապար : Անահիտի յարտը քիւր պիտի պարտաւսիտ ուսումնասիրութիւն մը այդ խոսիտ ու ինչպիս ցրագեիտ վրայ - այսօր կը ինքնասխալեի իր զեղեցկագոյն գրիտ, Քառակերտութեան անեկն նշանակալից էքերէն միոյն քարգնանութիւնը :

ՈՂՋԱԿԻՉԸ

Հիւարիտն տրտում պատանի մըն էր . մեծ քաղաքի մը մէջ, խիտեմուկ ու քաշուած թաղ մը կը բնակէր, որ ամէնքը զինքը կը ճանշնայայն ու կը սիրէին վասնզի գեղեցիկ էր ու մեղամազիկ, Բարձրահասակ ու նրբաձեւ էր, զէմքը անիտայլ ճերմակութիւն մ'ունէր՝ մեղմօրէն գեղեցիկ, ինչպէս փոռուր մը որ կը սցիտ հինաւ, — զէմքը անոնց զոր իրենց սիրար կը տանջէ : Աչքերը սեւ էին, լայն ճեղքուած եւ որոնց խորութիւնը կը զգացուէր, աչքեր որոնք ետթեան ներսգիւնկը գիտեն, իր թուի մտտաբանկերայ աւ օղակաւոր մազերը վզին եւ ուսերուն վրայ կ'իշխային, եւ ասոր ու աղնուագիծ բերանը կը մոզէր կիները՝ երբ իր բերբեր զէտոնք չէին գերած : Բայց Հիւարիտն անզգայ էր կիներուն հրապարիտն . այնչափ կը սիրէր որ չէր կրնար ըզձալ, ու կարող չէր մէկ անձի վրայ անմասնափակել իր գորովը :

Իր հիւանդագիտն սէրը մինչեւ լափազանցութեան կը հասնէր, մինչեւ մանկականութիւն մանկականութիւն մը որ զինքը մերթ կը մղէր :

միջատի մը տասնպարսկէն աջբան զգածուե-  
լու. որքան իր նմաններէն մէկուն ցաւն :  
Մարդոց ուրախութիւններն իրեն հաճոյք կը  
պատճառէին, բայց անոնց վիշտերը հեշտակա-  
նօրէն կը յուզէին զինչը . տիրչներու ասա-  
նախոր անանկով, գիտե՞լիս, որովի եւ հա-  
մակու թխան տաք կոնախեր իր կուրծքը կը  
մորկէին եւ անհուն յազարութիւն մը կը զգար  
արցունք թափելու մէջ : Սակայն, լալէն ան-  
միջապէս յետոյ աննկութիւն մը կը խեղզէր  
զինքը, վասնզի չէր զիտեր ի՛նչպէս ամօրէր  
իր ցաւերը :

Փանի մեծցաւ, այդ տարօրինակ հեշտութիւնը  
որ զինքը կը համակէր երբ էակի մը տասա-  
պէրը կը տեսնէր՝ նուազեցաւ ու աննետացաւ .  
այլեւս չհասկեցաւ արցունքներու քաղցրու-  
թիւնը, անոնց դառնութիւնը ճանչցաւ, եւ  
ատեն մը եկաւ որ ա՛լ իր մէջ ուրիշ քան  
չմտց բաշք եթէ տիեզերական սէրն ան-  
հուն եւ շարիքին հանդէպ իր անկարողութեան  
զգացումը :

Երբ քառասուն տարեկան եղաւ, որոշեց  
ճամբորդել Ատուտ մը թողուց այն տունն ուր  
ծնած էր, եւ մեկնեցաւ « Ծախներով » պարտե-  
ցաւ աւանէ աւան, զիւղէ զիւղ, քաղաքէ քա-  
ղաք : Զինքը տեսան աճին տեղ ուր մարդկա-  
յին արարածներ կը հեծնն . աղտոտ խցիկնե-  
րու մէջ ուր կը խրին մարդկութեան խիսակ-  
նը, հանքերուն մէջ ուր ողնայարներ կը  
կտրէ . չհրժարաներուն մէջ ուր գլուխները  
կը մաշթայվ , ուր աչքերը կ'այրին, ուր  
ակոսները կը լտտին, ուր ոտք ու ձեռք  
կ'անդամալուծ սին, ուր մարմինը թոշյներով կ'  
բարակուի . աշխատանքներուն մէջ ուր զե-  
ռասի աղջիկներն ու ողամարդիկ սխտարներ  
գարշահոտութիւններէն կը քայքայուին, լեղի  
գուրչներէն կը կրծուին, ուր կուրծքերը կը  
փոսանան, թոքերը կը ծակին, սիրտը կը կա-  
շանայ, մորթը կը թափի . արտաքին մէջ ուր  
այխտաւորները ազակ հողին զէ՛մ կը մաք-  
սին, ժամա փոշիները հեաք բերով հովէն ձաղ-  
կուելով, ցողեղամներէն պատառուելով, արե-  
ւէն մաշուելով, անձրեւներէն փորուելով .  
խղիկներուն ու մանաթիչներուն մէջ, ուր կը  
բնակին խոնարհները, ամօթարներն ու ցա-  
ւածները, Ամենուրեք, Հիւրերին տարա իր  
տրամութիւնը, իր գուրթը . իր յուսահատու-  
թիւնն ու իր սէրը :

Իրեկուն մը, ամբողջ օրը անցընելէ յետո

զ սնափոր քարայրներու մէջ ուր հանգաղործ-  
ները սաժամելիօրէն կը հանէին աղը որուն  
դասն բիւրիզները իրենց վերնամաշկը կը  
խածնէին . Հիւրերին նստաւ խրամի մը ե-  
զերքը եւ մտնելի փափազեցաւ, որովհետեւ իր  
բազուկները շատ սկսար էին օգնելու . համար  
այն լոյրը ցաւերուն զոր տեսնը էր : Փանի մը  
ժամ այդպէս մնաց, ուստիպի ու հեծեծագին :  
Ճամբուն վլայ ոտանձայն մը լսեց յանկարծ,  
ու զլուխը վեր առաւ . Իրերը պայծաւ էր .  
տեսաւ մարդ մը որ կանգ առաւ իր առջեւ,  
ոչվուռնեց եւ ըսաւ .

— Ո՛ւր կ'երթաս, Հիւրերի՛ն :

Հիւրերին պատասխանեց անոր թէ չէր զի-  
տեր ուր կ'երթար . եւ այդ հարցումն իր հո-  
գերն արժանեցով, նորէն սկսաւ հեծիլուալ Այն  
ատեն, անցորդը մատոյժ ցոյց տուաւ հին  
ղզեակ մը որ հեռուոր բլուրի մը կատարը կը  
ցցուէր, եւ ,

— Գնա՛՛ հոն, հրամայեց : Երբ զղեակին աւ-  
ջեւ հասնիս, երկու անգամ զուռը զարկի :  
Կիւրեղ ծերունին որ պ սնապանն է այդ դրան,  
քեզի պիտի հարցնէ ո՞վ ըլլալի պիտի պա-  
տասխանես՝ ընս կուգամ անոնց քովէն որ  
կուլանն : Դուռը պիտի բանայ եւ պիտի մըտ-  
նես քաւ ցանկութեանց վայրին մէջ :

Այս ըսելով, օտարականը զինքը նորէն ող-  
ջունեց, յետոյ 'ելաւ գոնց՝ առանց զլուխը ե-  
տին դարձնելու . Հիւրերի՛ն ոտքի ելաւ, մէջքի  
գոտին պնդեց, ձեռքն առաւ ցուպը զոր նստի-  
էր, եւ ուղղուեցաւ զէպի վաղնջական զղեակը :  
Զայն իր գտնուած տեղին մօտ կը կարծէր,  
բայց այդ հանդիպումին յետոյ եկող չորրորդ  
վերջատրոնէն է որ բլուրին սարահարթը հա-  
տաւ, եւ արեգակը արումուտքի մասնալակ ու-  
նարնջպոյն մետաքսներուն ետին կ'անհե-  
տանար՝ երբ զուռը զարկաւ :

Դրան երկու թեւերը բացուեցան, ծերունի  
մ'երեւցաւ, եւ Հիւրերինը տեսնելով՝ հարցուց  
անոր

- Ո՞վ ես գուն որ զուռը կը զարնես :
- Ես կուգամ անոնց քովէն որ կուլանն ,  
պատասխանեց Հիւրերին :
- Մտի՛ր ու եկո՛ւր անուց քով որ կ'ուզեն  
մեանի, յարեց ծերունին : Ետեւէս եկո՛ւր, Հի-  
ւրերին :
- Կուգա՛մ ետեւէդ :
- Աւետողը տեսա՞ք, հարցուց կիւրեղ :
- Տեսա՞, պատասխանեց Հիւրերին :

Կիւրեղ ժպտեցաւ տրամօրէն, եւ նշան ըրաւ. աւեր զոր ներս մտցուցած էր՝ որ իր քովէն քայլէ Երկուքը մէկանց անցան պաղ փորթիքներէ եւ ընդարձակ ամառի բակերէ յետոյ վերջապէս դղեակին մէջ մտան: Անսահման կայան մնէն էր՝ նիզ սրահներու բաժնուած, ուրոնք անհուկ անդատակներով իրարու կր կապուէին. այդ սրահներէն իւրաքանչիւրին մէջ կը բնակէր ամբոխ մը ցաւատանջ, բայց ժպտուն. եւ Հիլարիոն ճանշցաւ. հատ զիգուած մարդոց զէմքերուն վրայ, այն նոյն ցաւերը որոնք նկարուած էին զէմքերուն վրայ անոնց որոնց մտէն կուգար բայց հոս՝ ցաւերը հանդարտ ու անխոռով էին. գուշակցի որ կամովին ընդունուած ցաւեր էին անոնք:

Երկու օր շարունակ, զղեակին մէջ թափանցան, եւ երբ երկրորդ օրուան վերջալսյալ եկաւ, Կիւրեղ Հիլարիոնը դուրս հանեց մուտքի դրանը հակառակ կողմի գոնէն: Հիլարիոն կարծեց թէ իր անօջնորդը պիտի ձգէր զինքը՝ մեծ ազաղակ մ'արձակեց, բռնեց զայն թր պատմուեանէն եւ բտաւ անոր:

—Մի՛ լքեր զիս իմ հոգիս ցաւով ու անձկութեան լեցուէն: Ինչու՞ անանձօթ անցորդը զիս քեզի զրկեց, եթէ հոս ալ ուրիշ բան չպիտի գտնէի բայց միայն տառապանք ու կսկիծ:

—Սորհէ՛ վայրկեան մը, պատասխանեց ճեղքունին: Քեզի ըսի թէ կուգաս անոնց մօտ քր կը մեռնին, անոնց մօտ որ կամովին կը մեռնին. կ'ըսես՝ թէ հոս դատար տառապանքներ հաւասար այն տառապանքներուն որոնց մէջէն կուգաս: Այո՛, բայց այս տառապանքները յօտար սրտով յանձն առնուած, փնտռուած են, եւ այն անձեր որ կը կրին զանոնք, ինչպէս եւ անխուսափելի մահը յանձն կ'առնեն զանոնք՝ թեթեւցնելու համար բեր որ այն խեղճերուն զոր թողուցիր հետաւոր հովանին մէջ: Աստճ երանելի ողջակէզներն են, անոնք որ ինքզինքնին կուտան ջարթքը նուազեցնելու համար:

Կիւրեղ լռեց: Որովհետեւ Հիլարիոն մըտածկոտ կը մնար, անշնչկ ներս քաշուեցաւ ու դուռը զօղեց. բայց յանկարծ Հիլարիոն նորէն գուռը ուժով մը զարկաւ եւ գոչեց.

—Կիւրեղ, ընդունէ զիս անոնց մէջ որ մեռնելի կ'ուզեն:

Դուրս վերադաին քացուեցաւ, Հիլարիոն մըտաւ դղեակին մէջ, եւ Կիւրեղի մօտ՝ անաս:

աւետողը որ կը ժպտէր: Թորոնէկ հրճուանք մը թափանցեց իր էութիւնը, զէմքը լուսապատեցաւ, եւ այնքան մեծ եղաւ իր ցնուածիւնը, որ չլսեց Կիւրեղին սախոսքերը զոր ան ըսաւ իր ընկերոջը:

—Ձարթը միշտ պիտի յաղկէ՞ որեմն: Ահա մէկ հաս մին ալ որ կը մահոյց գինեմնին մէջ: Պէտք է ուրեմն որ յաւիտենաբար մարդոց ազնուագոյնները ողորարին, խոնարհները ապառելու համար վայրագ ճիւղաններէն, կամ լոկ անոնց վերջերը դարձանելու համար: Աւետողը չպատասխանեց, բայց՝ բորկն վար իջած ստան՝ երբ այլ եւս Հիլարիոն գիտիքը չէր տեսներ, լացաւ:

ՊԵՐՆԱՐ ԼՍՉԱՐ



2. ՊԱՐՈՆԵԱՆԻ ԳՐԳԵՐԸ

Տ.Վասմշապուճ Քեպարեան, Փարիզի Հայոց հոգեւոր հովիւը, տեղւոյս թաղական խորհրդին առաջարկութիւն մ'ըրած է, որ շատ բանասեր ու գեղեցիկ կը թուի մեզի, առաջարկած է որ յանձնարուած մը կազմուի որ անդառնակութեամբ դուրս մը կաւաքէ, գնէ Հ.Պարոնեանի բազմաթիւ գրքերը, եւ գանձը նուրիէ Փարիզի Հայոց եկեղեցիին, որպէսզի անոնք հիմնաքաղ կազմեն հայկական մասնաճաղարանի մը որ կրնայ եւ պարտի օր մը հաստատուիլ Փարիզի մէջ (քչրպէ մը եւ զրպարոցի մը հետ որոնք մը չէ օր մը պիտի հիմնուին անշնչաւ): Կը հրատարակուի Փարիզի Հայերը յանձն առնել այն քիչ մը զուրուութիւնը որ հարկատու է Տ. Վասմշապուճի առաջարկութիւնը կատարելու համար, որով՝ բացի հանրօրուտ նպատակի մը ժողովելէն՝ հանդուցեալին ընտանիքին ալ օգնութիւն մ'ըրած պիտի ըլլան:

ՏԵԿԻՆ ՍՎԱՃՆԱՆԻ ՆՈՐԱՎԷՊԵՐԸ

(Marie Sevadjian: Nouvelles, Traduites par Frédéric Macler)

Տիկին Մարի Սվաճեանի նորավեպերը տարեց հրատարակուած են վեճ մասամբ՝ Պոլսոյ